

ըոց» ի հաճութեան ընթերցասիրաց ազդիս, իսկ խեղճ Հայուն սիրտ . . . որ այսպէս տըրտում ու տիսուր թողեց պանդխտութեանը մէջ. միսիթարական, ու զօրաւոր, մեզմիչ գեղ մըն էր ատիկայ ինձ նման վշտահար սրտերու, ով անմեղ Աղաւնեակ, որ քո փոխան եօթներանդ Ծիածանը շնորհես մեզ միսիթարիչ, մեր ցաւերուն սփոփիչ : Ի վերջ ամենայնի ես ալ, որ թշուառ մէկ մըն եմ, ահա իմ յետին բարեւը Քեզ տալով կըսեմ. «Հանդիսա թող լինի փոքր ինչ քեզ եւ այդ

քո իննամեայ իսոնջեալ՝ բայց անխոնջ թեւերուդ» : Ասկէ քանի մը օր ետք կզարնեմ Հայկական քնարիս թելերու տիսուր արձագանդը Հայոց աշխարհի բարձրաբերձ լեռներէն քո պայծառ ճակատ՝ ինդրելով որ Ծիածանը քուկին անդրագարձ պատասխանը տայ ինձ Մասեաց եւ էջմիածնայ սրբազն շուքերուն ներքեւ՝ Արարատեան դաշտաց ծաղկազարդ առուակներու քաղցր ափանց վրայ :

«Եղիշէ Մեծաստունեան».

ՀԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ

### ՀԱՆԵԼՈՒԿ.

այդու պա այ մասուր ցին մազմուսոյ տվյալ  
դաւ ունակ փառն ու նոր ցին մազմուսուն  
աներ նոր հայր այդ մասուր մասուր մասուր  
մասուր մայու մասուր ցի վայ

Ութչարիւր տարի մը կայ,  
ես չըկամ՝ անունըս կայ.  
Անունս ալ գիտես ուր կայ. —  
Ուր իրաւունք բընաւ չըկայ,  
Ոչ իշխան՝ ոչ ըստացուած,  
Ոչ իմաստ՝ ոչ իմացուած:  
Բայց գիտես ով զիս ունի. —  
Ոչ անարգն՝ այլ արժանի.  
Ոչ անպէտն, այլ պիտանին,  
Ոչ անբանն, այլ կենդանին.  
Ոչ տըգեղն, այլ գեղանին,  
Եւ ոչ կոյրն, այլ ականին:  
Թէ կուզես որ իմանաս,  
Արդեօք ով կամ ինչ է աս,  
Այս ըսեմ որ հասկընաս.  
Ինծմով են շինուած՝ գիտնաս  
Ասղանին եւ մատանի,  
Եւըս եւ ակընվանի:

Մարտի Հանելուկն է ԾիԱԾԱՆ.

Վերադիտող ամսագրոյ, ԳԱՅՐ. Վ. ԱՅՎԱԶՅԱՆ:

ՀՐԱՄԱՆԱԿ ԳՐԱՓԵՆՈՒԹԵԱՆ. ի Թեոդոսիա, ի 27 Մարտի 1865.

Ի Տպարանի Խալիպեան Ռուսումնարանի ազգիս Հայոց.